

նագիր մը: Սակայն Ստղմուհերը շարք մը  
 Թարգմանիչներ ու մեկնիչներ ունեցան,  
 որոնց մէջէն ամենէն երեւելին է Ս. Կաղ-  
 ղոսի կրօնաւորը: Այս գրուածներուն տա-  
 րածման պատճառը սա էր որ, անոնք դարէ  
 դար նորանոր փոփոխութիւններ կը կրէին,  
 լեզուին և օրուան ճաշակին համեմատ:  
 Երբեմն ալ, այդ գրուածները ախորժելի  
 ընծայելու համար, վիպական ընդլայնում-  
 ներու կ'ենթարկէին զանոնք: Հիշխանդի  
 պարզութիւնը որ զմարդ կը դիւթէ, կոր-  
 սուեցաւ, և հետագայ շրջանին մէջ կրօ-  
 նական վէպը ուրիշ բան չեղաւ, բայց միայն  
 մտացածին բանաստեղծութեան Թարգմա-  
 րար ճիւղ մը:

Թրգմ. Հ. Ս. ՏԵՐ-ՄՈՎՍԵՍԵԱՆ



### ԱՌԻԻԻԻՄԵՆԱԽԱՍՏՈՒԹԻՒՆԸ

#### ԱՆԱՊԱՏԻՆ ՄԷՋ

(Լուսնեկայ գիշեր. արմաւենի մը՝ մենակեացի նման՝  
 կ'ազօթէ հովերով՝ անպատին մէջտեղ. եղչերու մը,  
 ծառագորդ զլիւով, կը նայի պաղատագին առեւծին՝  
 որ բաշեքը ցնցելով զառուարի դիրք առած՝ կը  
 խօսի, Լեւներու վրայ՝ զուարթ երգեր):

Մագիւծներու տակ, ճիւճակ, եղչերու,  
 Գիտի մամբըլիս, պիտ՝ ոչընչամաս.  
 Ի գուր պաղատամքն այդ հեզ աչերու՝  
 Կ'ոգորի իմն հետ ոյժով մ'ամբըմաս.  
 Ի՞նչ օգուտ քեզ այդ ծառ՝ ճակտիղ վրայ.  
 Այս երկրիմ մէջ՝ ոյժ, ոյժն է Թագաւոր-  
 Բարութիւն ու զեղ. ծաղրակա՛մ ըմծայ.  
 Ամիծե՛՛քու մայրմ որ ծնաւ քեզ աղուոր.  
 Կայէ՛. ամպպտոմ ըզմի՛նք իզ դիտե՛.  
 Տե՛ս, ժայռերը, լուրջ, ամշարթ եմ ցաւեղ.  
 Թէ չուիս Թարգում զէժ մ'որ իմն յաղթէ  
 Ամյոյս մեռի՛ր, հոս, հեռի՛ ամծաւեղ:  
 Ի՞նչ. կը սպասե՛ս գամ լեռնի՛ր զիս զըսպել-  
 Ողբը՞ կը կըրկնեմ և իմ սպառնալիք.  
 Գու՞թը ցըմորք մ'է. գու՞թն է առասպել.  
 Մեռի՛ր, աչքիս տակ, ո՛վ գո՞ն գեղցիկ.  
 Վերջիմ գիշերը է. Ի՞նչ ամոռ զիշեր ...  
 Ըրե՛՛քու յետիմ աղօթքն Արարի՛ն.  
 Յիշէ՛՛քու ըմութիւն, կեանք, հայրեմո՞րք, ձագեր,  
 Տիտոյ, արցունքով, տա՛լը շուռնըզ վերջիմ.  
 Ուժե՛ր ամշուշտ վիշտի՛ր, դիտումներ,  
 Աշխարթ մ'իղծերու՝ այդ կուրծքի՞նք մերքեմ.  
 Այլ մեծ էութիւնը իմի՛նէս յաղթաներ՝  
 Ի գ'ուր կը խըմորէ ըրպէ՛ մը պարզիս.

Այդ մարմնոյդ վըրայ՝ ցըմցուող, դողողում,  
 Կը բազմի ամշարթ իմ նսմ յաղթակամ.  
 Ամշուշտ քեզմէ շատ սիրից զիս բնութիւն-  
 Մտեղծուցար որ իմ զո՞նք ըլլաս միայն.  
 Գում՝ գիտեմ՝ հիմայ կ'ըսես իմն. «Վայրա՛գ».  
 Այլ ես ու՛նէի՛ ծնած օրս՝ մագիւծեր.  
 Այժ օր ոյժն առի, զերթ դում՝ ոտք երազ-  
 նս տամըլոյիմ քաղցով. դում՝ ըլլաս իմ կեր.  
 Մամկութեանս օրե՛ր կը յիշեմ ամմեղ.  
 Շըրջէի, իըրոխտ, փըմտեղով արիւն.  
 Ու մայրս իմն չըսաւ՝ Թէ իրնմ ո՛ր տեղ  
 Տըլիմ, իր օժիտ, ոյժ, մոլիզմութիւն.  
 Գում ձագեր ումիս, թըշուա՛ն, հէ՛զ որբեր,  
 Ոտապաղբը զըլիւով ու քերթով մեծ.  
 Քեզի՛ կը սպասեմ շաւիղէ տարբեր.  
 Փոքրը կը հարցնէ. « Ինչո՞ւ մայրն յամց ».  
 Բայց ես ալ ունիմ հայր մ'և ձագեր, ո՛հ.  
 Կ'ուզե՛ս որ թողում մնումիմ ժայռի վրամ.  
 Կեանքե՛ր փըրկելով կ'ըլլաս դում իմն զոն.  
 Լըսէ՛, գո՞ն սըրտով, այժմ իմ հըրամամ,  
 Վըսե՛մ ըլլայ մարդ. մեռի՛ր, մերելով.  
 Զի դում ալ երբ իմն, էս՛ի հրաշակերտ,  
 Մասն ըլլա՛ս՝ ա՛յսպէս պիտ՝ պատես, ամ-  
 Այլ եղչերուցի, թերեւս ... ձագերդ. խոսով,

ԱՐՄԱՏԻՆ

### Ե Բ Զ Ի Բ Ո Ւ Մ

ATTILIO E GEMMA MONACO

Գիրքա՛ Էրգերում՝ հեղինակութիւն At-  
 tilio e Gemma Monaco ամուլաց՝ նուի-  
 րուած է իրենց որդւոյն Adrianoյին  
 (1897 Ապրիլ 13) և կը պարունակէ ոչ  
 սակաւ օգտաւէտ և պատմական նոր ծանօ-  
 թութիւններ և հնութիւններ: Զանց ընելով  
 տխուր և արարելի տեսարաններ և նկա-  
 րագիրները վերջին դիպուածներուն՝ կը հա-  
 մառօտենք միայն ուղեգնացութեան ղէպ-  
 քերը:  
 Տրապիզոնէ երբ կը հեռանայ և հազու կը  
 դադարի՝ ծովը նանպարհորդի տեսութե-  
 նէն՝ կը սկսի Տեքրմեհուրէի երկայն և լայն  
 ձորը, որ կը յիշեցնէ Ալպանս տեֆարան-  
 ներ: Առհասարակ առջեւը կ'ելլեն շէնքեր՝  
 միապարհ և ցած, որոնց կաւէ և քարէ շի-  
 նուած ծածքերը գերաններու վրայ հողով  
 կամ տախտակէ կամ յարդէ կազմուած են,  
 խաներու մէջ գտնուած կարասիք են՝ սրճա-